

ძრალუ, “ Պրոֆեսորի կարծիքով, կը գրէ թղթակիցը, Արարտափ դրսէի բարձրանալը պղկան էլ գծուուր չէ, որպէս պատմամ են, աղջող պայմանագործ մի՛ դիմուր մասն բառական է գուրուր քննել. բարձրանալը եւ ինչուու տեսակը է ՀՀ ժամանակակից աշխատանք եւ դիմուր քննել. բարձրանալը կամ ինչուու տեսակը է ՀՀ ժամանակակից աշխատանք եւ դիմուր քննել.

17. Հայերն ինք ուղարկում են: Կը շարունակուի «Արեւելքան Մամլոյ», մէջ (թիվ 19) այս շաբաթ, զար նախը թիվաց «Ծագիդիքներուն», մէջ նշանակած է: Այս անդամ կը լուսավորեած է կը դուռը տպիրու «Ձեռ հնիւություն», «Ենիւեալ մատենիների տպագրութիւններէն», մի միայն առաջին կը յիշանակէ «Հ. Մատենագիտութեան», «Եղինակ», այս է 1757 ին տպագրութիւնը... մենք կը յիշանակենք... բայց... բայց... 1787 ին ի Պոլտիս, Տակ գ. ապ. 1820 ին, նախակա ի կ. Պոլտիս, «Եւթին իմաստասերը գրքին վրայց խօսած ատեն կը գրէ ծանօթ ու թիւ ենան մը մէջ յօթուածագիրը»: Ըստ «Եղինակի Վարդապետ Պ. Խնձունածան Վանական մարտական ներէն էր: Այս կիսունչի մէջ տպարան մը կազմակերպից յանաւ Ս. Եղինակնի, եւ 1696, ևսեւ 1698 ին երկու տարրան մէջ տպագրեց միայն երեւ գիրը, որ են 1. Քերաբանաւթիւն Խաչատրու. 2. Պատմութիւն Խաչատրութիւն Խաչատրու. 3. Փառաւիրը»: Այս Հ. Գ. Դ. ի պետք է երեքը փակել - չըսփի: վան զի տպարած է նաև «Հարություն»:

18. «Կոմ» Այս մեջ հանդիւս է անու-Դարիք, մշ. (թիւ 172) կը կարառաք ։ Առաջինից 1897 թվականին Նոր Նախարարութեան իր հրատարակութեան մեջ գրական է եւ պատմական իրավական մի Հանդիւս գործոք մեջ բնագրութիւն Խմբագիր-Հրատարակիւց պ. Եր. Հանազգին է, որի դրական պատմական դրամագիւն ըստ եւ առանձ առաջ բարեկան է Միթրակ Բարփառագրականի հրատարական մասնակիութեան մեջ, եւ միշտ կարգադրութեան է առանց օրինակ եւ հետաքրքրութեամբ։ Այս որոշ ցանկանուն էնք պ. Ե. Հանազգին սկսելու գործին յաջական թիւն եւ երիտրութեան մեջ։ Այս վեցին համարակիւ յատկան թիւնը՝ Մայակաբարին, ու կը մանթեւ յատկան թիւնը՝ Վահագաբարին, ու կը բառ պատմութիւնը շատ պարբերագրեան էր հրատարակութիւն է գործեան ։ Խոնակութեան ուղարկութիւն

տուի ի ճր քաղաքականացուցիչ վայրենի համարուածազգերու. չի յաջողիր: Դաշտը կը փոխէ. անգիտական գիտուց իրառնել Կ'ուգէ իւր զէնթերը, բայց սամ'նը թէ հու ալ չի յաջողիր: Երրորդ անգամ՝ ամուսնութեան առջիւ ինամութիւն կը հառնէ իրմէ փորբ տէրութեան մը նետ – Մոնտէնէգրոյի նետ: Անհարին է շտեսնել հու քաղաքական նպատակ մը: Ճանօթ ինդիր է թէ Խոտիա տարիներէ հետէ այսպէս ըսենք «աշը տնկած», է Ալբանիայի, եւ մանաւանդ խողական սահմաններուն մէջ ապրոյ 100.000 Ալբանիացիր ամէն առթիւ իրենց քաղձանըք կը յայտնեն իտալական զրօշին տակ պատուարուելու: Արդ Սալվյական տան ժառանգին եւ Ալբանիայի սահմանակցը Սեւ լեռան մէկ շառակարգին միութիւնը կընայ ամենայն եղանական տեսակ մը մղում տալ այս քաղաքականութեան, քանի որ Սեւ լեռան պատուան է արելեթեան ներոպայի մմծ ալքութիւնն, որ իւր համբութիւնն յայտն ամսոյս 24ին կատարուած այս ամենանութեան առջիւ սովորական 2%, միլիոն օժիտը պարզեւելով իշխանութեան:

Օռուասատան:Գաղղիքական հանդէս-ներն ալ վերջացան. եւ բարպական աշխարհը գո՞յ է որ Գտղիքիք բաւական հանդարտ վարուեցան: Օռուսից Մեծ Վեհապետ փոխեց իւր լեզուն, եւ իւր նախորդ բաժականարտիթեանց ժամանակ ցոյց տուած վերապահութենէն թե մը խոտրեցաւ, ի շնորհ իւր զաղղիքի հիւրընկալմերուն. բայց շատ զո՞յ չեն Գաղղիքիք, վասն զի Վեհապետին ծառին ունկորած ատեն, ի երես աչքը լարձուած էին զի եւ Էլգաս-Լոթրինիքի, եւ կը յուսային “օնիքակացութիւնն, բառ լսել, որպէս զի կլլեն հասած պտուղը բայց ի հերեւ եւսաւ իրենց յոյսը: Այս յուսախարտիթեան թե մը աւելի զառնութիւն խառնուեցաւ, եղը Օռուսից Վեհապետը կրկին անգամ այցելութեան գնաց Գերմանիայի կայսեր: Հետեւութիւնը...: Փիտի յապտնուիք ապագային:

Իտաղիա: Ո՞քափ խօսել կու տայ
իր վրան այս վեց Մեծ տէրութիւններէն
ամենափորբը: Երբեմն հրապարակ կը նե-

Բոհովարիա: Այս մարդասէք տէրութիւնն, որ կը գրաւէ իւր հիւրընկալութեամբ մեր շնորհակալիքը, ծանր քաղա-

քական նժուարութեանց առջև է, որոնցմէ կը մաղթենք որ յաջողութեամբ պատի, թէպէս այս նժուարութեաններն ինքնին քարդուեցան երբ Բորիս Մանուկը գրնուեցաւ. քաղաքական շամախտութեանց : Եթր բոլորապակն իշխանութիւնն իր ոռուական քաղաքականութեան խոսրուեցաւ, քանի մը պաշտօնականներ՝ ուրա եւ Գրիգոր ի Քյանտերէվ, եւանի ինքննայր եւ պատաստանեցան ի Ռուսաստան, եւ ոռուական քանակին մէջ ծառայեցին : Արդ Ռուսիոյ հնտ հաշտութեան մէկ կէտն ալ էր՝ “արտրեալ”, պաշտօնակալաց ղարձը : Իշխանը խոստացաւ, քայլ Պետրով զինուորական պաշտօնեայն եւ քրոք բոլզար պաշտօնականներով դէմ կը ննեն, եւ բացարձակաբէս կը մերժան նոյն պաշտօնակալաց ղարձը : Ժանիր է ինուիրէ, քայլ յուսանք թէ չ'ունենար ծանր հնտեսութիւններ... :

Գերմանիա : Ծագմէծ մը ի վեր լրացրական սաստիկ պայքար կը մղուի Բիսմարկի օրգան՝ „*Hannoversche Nachrichten*“ լազգին որած յայտնութեանց նկատմամբ։ 1884ին երրեակ նիզակակալցութիւնը կազմեւեա ատեն, Բիսմարկ Ռուսից պետքութեան նետ ալ ծածկէ գանձակցութիւն մը կը դնէ, որ շատ լրաւար կերպով կը յատնէ Բիսմարկեան տեսակ մը հարդարի քաղաքականութիւնը։ Եթէ Ռուսիա յարձակը աւտորիական երկիրներու վրայ, Գերմանիա պիտի կուռէ Ռուսից նետ, իսկ եթէ Աւտորիա յարձակը ուսուական երկիրներու վրայ, Գերմանիա պիտի պատրի բարեկան երկիրներու վրայ, Գերմանիա պիտի պատրի բարեկան արեւելեան ինդիրը “իրապարտէցին մէկ փոքրիկ անկանաչի կարեւորութիւն շունեցու ինդիր մը,, քանի որ ամբողջ նիզակակալց տէրութիւն մըն ալ որպէսի է Աւտորիան երկիրին քաղաքականութեան զ՞ր տալ կ'ուգրուին...”

Առարիս: Նահնազական ժողովի
ընտրութիւնները քանի մ”օրէն կը սկսին։
Խնդիրն է հոս ալ խորտակել Հրէից ազ-
դեցութիւնը. Կընայ որքեմ երիւակայովի
թէ խշահիս պարար կը մրածի։

Սպասիս : Նոյն խեղճ վիճակում :

Անգղիս: Եզիւտական խնդիրը կը
յուզո՞ի:

Միացեազ-նահանգը: Զբաղած է
զահերէցին ընտրութեամբը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՕՏՍՈՒՄՆԱԿԱՆ

- ՂԵԶՈՒԱՐԱՆԱԿԱՆ - Արդի Խթանականութեանը. 321:
ՈՒՂԵԴՐԱՄԱՆ - Կավասեան Խթանց մէջ. 323:
ՄԱՏԵԽԱԳՐԱԿԱՆ - Աբգարու զոյցը Մովսէս Խո-
րենացոյ պատմիթեան մէջ. 325:
ԿԵՆՍԱԳՐԱՄԱՆ - Թժիկ Տոքթ. Գասպար Պէջ
Միհապեան. 330: (Պատկերաւա:)
ԳՐԱԿԱՆ - Ցուցակ Տայերէն ծեղագրաց Մանաս-
րեան Վարժարանին ի Կարին. 340: - Ազգային
Տրատարակութիւնը 1894 եւ 1895 տարիններու.
343:

ԱՅԼԻՒԹԵՎԼԻ

- ՆՈՐՈՒԹԵՌՆՆՆԵՐ. 1. **Փ. Պուտան:** — 2. **Ազգարուց զօսցը:** — 3. **Մարաշի բարբառը.** 346:
ԱՀԳԱՑԻՆ ԽԵՐԹԹՈՒՇ ԺԱՎԿԻՓՈԽՆՀ. 1. **Ալոքիայ հայերէն լազար չունի** Կ.Պոլիս: — 2. **Հայուսանողութիւնը Մովկայում:** — 3. **Կտակ մը:**
— 4. **Այլազուպկի եւ իւր Նկամները:** — 5. **Փշրանցներ հայ վաճառականները կենարից:** —
6. **Մշեցու մանը ու թարումը:** — 7. **Նրեմեցրւեան թերթը:** — 8. **Սեծ բարեարութիւն մը:**
— 9. **Արձագանգի յօդուածագիր 8. մ.ի խոստացուած մրցանակ մը:** — 10. **Հայ թշվուրհին:**
— 11. **Պարթևները պարսկասամում եւ նրանց յարաքրութիւնները հայոց հնտ:** — 12. **Ապագայ հայ երգի մը:** — 13. **Մ. Ծովինանի գալանափրականները:** — 14. **Գութիւնները:** — 15. **Կննչից եւ գուկանութիւնից:** — 16. **Պրոֆ. Աբեմեան:** — 17. **Հայերէն զին տպագրութիւնը:** — 18. **Կործ վեցանինայ հանէւսը:**
347:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԵՍՈՒԹՅՈՒՆ 351:

ՀԱՅՈՒՅԻՔԻ ԲԻ ՊԱՏՄԱՆԱՎԱՅՈՒԹԻՒՆ

Հ. ՊԱՓԱՅՏ Վ. ՊԱՐՈՒՅ

ԳՐԱՎԱԾ: ՄԵԽԵՍԻԿԱՆ ՀԱՆՐԱԴՐՈՒՅԹ